



Օ Ր Ա Թ Ե Ւ Թ

20 մարտ

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒԹՈՒՄ 8 ՕՆՈՍՏՈՍ

Ապյօնականն թժշկական ձեմարանին անդամներէն Տօք. Բարոս անցեալնե ըլ մազրաքաղաքիս թժշկական Ապահեթին մէջ յօդուած մը հրատարակած էր, ուր կը պնդէր թէ Արևելքի բնակիչները՝ մանաւանդ Օսմանեան ցեղը՝ նուազելու վրայ են. Ըստ Հասրելի. իրաւ. 1823ին եւրոպական Տաճկաստանի մէջ 2 700 000 օսմանցի կար, բայց 1850ին, ըստ Պ. Առաջիշնիի, 1 150, 000/ հազեւ կը հասնէր.

Լա թժիւլքի լրագիրն այս յօդուածը քննադատելով, անոր թխուանշաննեուն սառւգութիւնը հերքեց և հաստատեց որ օսմանցի ցեղը թէ պէտք բազացած չէ, բայց նուազած ալչէ. Այսու ամենայնիւ Տօք. Բարայի յօդուածը նշանակութեան արժանի օգտակար որդիքածութիւններ ալ կը պարուակէ Տաճկաստանի բնակչաց նուազան պատճառներուն վրայ, զոր հարկ լը համարդինք համառ օտարել.

Արևելքի կիմային աղւորութեան սելքը չկայ. բնակչաց կազմուածքն աշող է. հիւանդութիւններն ու ժանամահը նուազ է. բաւական ժամանակէ ՚ի վեր պատերազմ չկայ. սովոր սնցեալ աարի Որուսիոյ, Ափրիկէի, Երուսալի մէջ ըրած կոտորածներուն ման հարուածներէ խնայած է. Ի՞նչ ն ուրեմն բնակչաց այս նուազման զատճառները. Տօք. Բարոս այս դժուարին խնիրոյն լուծումը կը վնասունկերական կազմութեան պակասութեանց, բարուց և սովորութեանց, աղաքաներու ու գիւղերու մէջ բըլշկան արուեստին չարաչար գործաւութեան, և հասարակաց առողջութեան հանոններուն անհոգութեան մէջ. Օնունդներուն և մահերուն մէջ մեծ նհաւասարութիւն կայ, և քիչ անհատ-

ներ խորին ծերութեան կը հասնին. Ասմանց առաջնորդն պատճառները սեւային մերձաւորութեանց և յդութեանց արգելքներուն, և երկրորդին պատճառները մարդոց ծնունդէն մինչեւ ցմահ կեանքը վասնգի մէջ գնող պարագայներուն մէջ են. Այս պատճառներուն կարգէն կը դասէ. Տօք. Բարոս, բազմականութիւնը և կանխահաս ամսւանութիւնները: Միւս կողմանէ վիժուանին ալ սարասիելի աղդեցութիւն մը կը բանեցնեն. կայսերական թժշկականութեան ընկերութեան խնայոց հաշկառական վիժուանութիւններուն առաջնորդութիւն կարգնել, զաւառներուն և ամեն քաջաքներու մէջ հասարակային առողջապահութեան և մարդութեան հոգ տանելու համար թժշկներ գնել և խօրհուրդներ կազմել. մանկասպանութեան և վիժուանութիւններուն առաջնորդ խիստ օրէնքներ գնել. գայեակներուն վրայ հսկութիւնն ընել, հիւանդանուցներ որբանոցներ և այլն շնել.

Մանկարերութիւններն ալ նմանապէս ծանր վասնգներու պատճառ կուանն, և շատ մը կեանքիր կը կարծեցնեն. Մանկարաբաճութեան դժուարին արուեստը, որ վերջին ժամանակներու խորիշելու շատ առաջնորդած է, բայց ՚ի քանի մը բացառութիւններէ աղետ գայեակներութիւններէ մէջ գործադրութիւն ալ այս է. Բաշկականութեան ապօրինաւոր գործածութիւնը՝ ուրիշ պատճառներու աւերիշ աղդեցութիւնը ՚ի գլուխ կը հանէ. Մանկանց մէջ ալ մահը սարասիելի հարուածներ կը անէ, քանի մանկանց բժիշկներն ալ դլխաւորպէս աղետ կիներ և գայեակներներ են. Հարսւաստներէն ոմանք միայն

• ձերիտէի մէջ գնու քանի մամիսառաջ յօդուած մը կը կարգայինք վիժուանիններու եղենական գործողութեան դէմ, որուն վրայ կառավարութեան ուշադրութիւնը կը հարւիրէր յիշեալ լրագիրը:

բժշկի օգնութեան կը դիմեն. իսկ աղքանակները և ժողովրդեան մեծ մասը գլութէ բոլորվին խարերայներու գեղեցրուն մնացած են. Հասարակաց հիւանդանուցները խիստ պակասաւոր են և դիմաւոր քաղաքներու մէջ անդամ ընտիր տիր բժշկներ և հիւանդանոցներ չկան:

՚Ի վերջոյ Տօք. Բարոս շատ մ'օգտակար միջոցներ կառաջարկէ, որոց զիմաւորներն են բժշկաց ու գեղագործաց վրայ օրէնքներ և հսկութիւնն մը հաստատել, զաւառներուն և ամեն քաջաքներու մէջ հասարակային առողջապահութեան և մարդութեան հոգ տանելու համար թժշկներ գնել և խօրհուրդներ կազմել. մանկասպանութեան և վիժուանութիւններուն առաջնորդ խիստ օրէնքներ գնել. գայեակներուն վրայ հսկութիւնն ընել, հիւանդանուցներ որբանոցներ և այլն շնել.

Ալ հաւատատեն թէ Թարմկը Եաշմէր վաշան Ապյօնական թղթատարութեանց ընդհանուր անօրէն պիտի անդաւանի:

Եաբաթէն կիրակի լուսնալու գիշերը գիթած փոթորկին ժամանակ Ասովիորի նեղցին մէջ նաւագալ մը կայծակնամհար ըլարով մեռեր է:

Ակիրակի օրն ալ Շելս Այսալը Զեւմէի թաղին մէջ առաջի տան մը վրայ կայծակի ի յանալով, իրիկուան միշեալ ընտանիքին հայրը տուն մաներուն կը անմէ որ զաւակները սարսափահար մերենուն քով խրբուած էին. մարդը նախի քաջալերական խօսքեր կընէ անոնց, յետոյ քովը կը հանչէ, բայց պատասխան չստանալ. համբերութիւնը հանելով քովերնին կերթաց և ձեռքը գպցընելուն պէս առնենքն ալ մոխիր եղած գետինը կը թափին:

՚Եցն օրը հացագործ մը երկու ձիւ-

ու վասյ հացբեռցուցած Պառլապաղի—
Տէրէսիէն անցնելու ժամանակ՝ հեղեւ-
ղէն քշուեր անցայտ եղեր է։

(Հարունակութիւն տես Օրաթերթ
թիւ 244)

Ասոր սա պատասխանը պիտի տայ մեր
բարեկամը թէ ասիկայ միութիւն է, իր
խօսքերը միակերպութեան կամ միակերւ
պութիւն նշանակող միութեան համար են.
բայց, պիտի յաւելու, ի՞նչ փաստ կայ ը-
սելու թէ արդի միութիւնը միակերպու-
թիւն չէ։ Որովհետեւ ինք գնած է միայն
եւ ոչ ապացուցած թէ առ միութիւնը մի-
ակերպութիւն է, մենք ընդհակառակն
ցուցնենք թէ առ միութիւնը միակերպու-
թիւն չէ։ Ասիկայ շատ գիւրան կրնանք
ցուցնել գործին արդիւնքէն։ Եւ կը հար-
ցնենք մեր բարեկամին թէ որ Վարդա-
պետութիւն կամ ծէս փոխել կամ թողուլ
պահանջնեցին եւ կամ առաջարկեցին յոյնք
հայոց, եւ ի՞նչ զիջում կամ նորաձեւու-
թիւն ըրին Պօլսոյ այն թաղերուն հայ եւ
կեղեցները՝ ուր յիշեալ այցելութիւններն
եղան՝ նոյն այցելութեանց ժամանակ կամ
անկէ ետքը, որ պատճառ ունենայինք մեր
խմբագրին հետ գոչելու թէ։ «Թող գաղ-
րին միարարութեան թեթեւամիտ եւ մո-
լուանդ պաշտօնեայքը եւ իմանան որ մի-
ակերպութիւնը միութիւն չէ, այլ աչքա-
կապութիւն։ Թող ձեռք զարնեն երկուց
եկեղեցեաց միութեան գոաման» խնդիրը
յուղելէն։ » Եթէ միակերպութեան ար-
դիւնքներէն եւ ոչ մէկը տեսնուեցաւ եւ
չտեսնուելու, ի՞նչ է ուրեմն մեր բարեկամին
այնչափ իրարանցումը, այն բացադանչու-
թիւնը թէ և ի՞նչ անօթալի բան է որ ներ-
կայ գարում լուսաւոր դաւակները խզի
ազատութիւն կը քարոզեն, իսկ Պօլսոյ
յունական օրագրի մը խմբագրիները՝ առ
հայ միարար մի ուղղած նամակին մէջ
տակաւին կը բացադանչեն տղայական թե-
թեւամտութեամբ։ «Ա.ին, երբ պիտի պի-
տի միանան հայկական եւ յունական եկե-
ղեցիները, ախ, ինչնու կուշանայ այս մի-
ութիւնը։ » Զարմաննք։ «Կը փափաքէր
ուրեմն մեր խմբագրը որ իր պաշտօնա-
կիցներն այսպիսի լուսաւորեալ գորու-
մէջ այտնա ենթաւումք եկեղեցներն իրա-
րու թէմ գոցել յորդորէին, ինչպէս որ ինք
կընէ։ «Ի՞նչ այլանդակութիւն», կը գո-
ւէ։ «Հայ եւ յոյն եկեղեցականները փո-
խանակ տուներու մէջ այցելութիւններ կա-
տարելու եկեղեցեաց մէջ կը կատարեն,
եւ քաղաքավարական այցելութեան ան-
գամեկեղեցական ծխակատարութեան կեր-
պարանք կուտան։ Երկար գալիքէն ի վեր
երուսաղէմի հայ եւ յոյն միարանութիւնքը
իրարու այցելութեան կերթան եւ այս վեր-
ջին տարիներս խիստ մտերմական յարա-
բերութեամբ, սակայն պատրիարքարանաց
մէջ կը կատարեն նոյն անդակցութիւնը,
եւ ոչ երբէք եկեղեցեաց։ . . . Այցելու

թեան համար առաջնորդարաններ կան եւ
եկեղեցական աներ ։ այն տեղ կարող են
կատարութիւն ամեն տեսակցութիւնք եւ տո-
նախմբութեանց չնորհաւորութիւնք»։ Ե-
րուսաղէմի միարանութեան օրինակը բե-
րելով ի՞նչ ըսել կուզէ մեր բարեկամը, ե-
թէ յիշեալ տեսակցութեանց ժամանակ
յունաց կողմէն ուղղուի հայոց եկեղեցւոյն
ալ այցելութիւն մը ընել ի՞նչան հոգեւոր
եղբայրութեան, միթէ Երուսաղէմի սրբա-
ղան Պատրիարքը պիտի արգելու զանոնք, կամ
ինք ալ փոխարէն այցելութիւն մը ը-
նել պիտի չտայ յոյնաց եկեղեցւոյն՝ ը-
սելով անոնց մեր խմբագրին սկզբունքովը
թէ «Սենք երկուց եկեղեցեաց մէջ որ եւ
իցէ միութիւն չենք ուզեր, քանզի մի-
ութիւն ըսելով միակերպութիւն կը հաս-
կրցուի։ Մենք չենք կրնար հաւատայ-
թէ Եսայի սրբազնը կամ ուրիշ որ եւ ի-
ցէ Պատրիարք կամ կաթողիկոս կամ ա-
մենէն յետին կղերն անդամ հայոց եկեղե-
ցւոյն մէջ մեր խմբագրին սկզբունքը՝ Քը-
րիստոնէական անմիաբարութիւն, անոր
հակառակն ալ անտիքրիստոնէական միա-
բարութիւն համարելով իր եկեղեցւոյն
գուռներն ուրիշ որ եւ իցէ քրիստոնեայ
կղերի մը դէմ գոցէ, կղերի մը որ հոն իր-
րեւ քրիստոնէայ եկեղեցի կուզէ մանել
քրիստոնէայ եղբօր պիտօն կերեւի թէ ճըշ-
մարիս է օմանց ըսածը թէ յետին ծայր
սկզբունք մը երբեմն իրեն հակառակ ծայ-
րը կը տանի զոր օրինակ՝ ամենէն արձակ
ուականպետութիւնը բացաձակ միապե-
տութեան։ այսպէս մեր բարեկամին ծայ-
րագոյն աղատամութիւնն ալ զինք մուե-
սանդութեան միւս ծայրը նետած կերեւոյ։
» Մնացեալը յաջորդ թուուի-

21/2 մէջիամիէ ։ սոյն պայմանաժամէն
յետոյ Յ մէջիամիէ ։

ԾՐԱՏՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Վայսերական գօրաց համար պէտք
եղած հայի ալիւրէն 5 երորդ նիւմէրօ
ըսուած ալիւրը յառաջիկայ շաբաթ օ-
գոսառու 10 և երկուշարթի օգոսառու
12՝ ածուրդի պիտի գրուի ։ գնելու
յանձնառու եղող վաճառականք պէտք
է որ նոյն օրերը Սպալատետի գուռը
Տարը Ըուրացի կողմը գանուին։

7 օգոսառու 1868

Դ գուռակապետի

Ուուսիոյ առաջին եւ երկրորդ փոխա-
ռութեանց առկառաւութեան տոմսակները տարին
երկու անդամ վիճակահանութիւն ունին, մէկը սեպտ. Արև, եւ միւսը մարտ Արև, եւ ամեն մէկ անդամուն 300 տոմսակ կայ
վաստըկող ։ առաջինը 200,000 քառական ։
երկրորդը 75,000 ։ երրորդը 40,000 ։ չոր-
րորդը 25,000 ։ երեք հատը 10ական հա-
զար ։ առաջ հատը 8ական հազար ։ ուշ
հատը 5ական հազար ։ քսանը 1,000ական
եւ 260ը 500ական քառական ։

Այս գրասենեակը ծախուած տոմսակնե-
րէն՝ Ռուսիոյ 1866ի հարիւրին հինգ տոկո-
սով վոխառութեան տոմսակները տարին
երկու անդամ վիճակահանութիւն ունին, մէկը սեպտ. Արև, եւ միւսը մարտ Արև, եւ ամեն մէկ անդամուն 300 տոմսակ կայ
վաստըկող ։ առաջինը 200,000 քառական ։
երկրորդը 75,000 ։ երրորդը 40,000 ։ չոր-
րորդը 25,000 ։ երեք հատը 10ական հա-
զար ։ առաջ հատը 8ական հազար ։ ուշ
հատը 5ական հազար ։ քսանը 1,000ական
եւ 260ը 500ական քառական ։

Այս տոմսակները երեք կերպով շա-
հաւոր են ։ նախ՝ հարիւրին Յ տոկոս ու-
նին ։ երկրորդ՝ վիճակահանութեան մէջ
վաստըկող թիւներուն ստակը հոս անմիջա-
պէտ կը գնարուի վերոյիշեալ գրասենեակը
կէն սրբորդ վաստըկող տոմսակը նորէն տի-
րուծ կը արուի եւ կրնայ գարձեալ վիճա-
կահանութեամբ վաստըկող ։

Առաւել մանրամասն անդեկութիւն ու-
զող կրնայ վերոյիշեալ սինեօր Ճ. Ճանէթ
թօէն ստանալ ։

Վիճնայի Բուօմէներուն գինն է 30 դ.

ԿՈՍՏԱՄՊԱԿՈՒԹԻՒՆ
ԷՍԶԱՄԱՐ

Դ օգոսառութիւն Պատրիարքական

գոյունեցաւ 42 34

8 » հինգշաբթի առաւածաւ 43 33

» » կէս օր գոյունեցաւ 43 48

» » « բացունեցաւ 43 48

ԽԱԲԱԳԲՐ-ՑԱՅՐԵԿԱՆ

Կ. Ս. ԻՆԹԻՒՖԱՆԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԱՄԻ ԼՐԱԳՐՈՑ

Կ. ՊՈԼԻՍ ԶԻՆԻԼԻ ԽԱՍԱ